

Բարաբեա գողդոջուն ձեռքերը ճակտին վրայ տարաւ, տարօրինակօրէն անզգայացած էր. այդ սէնէկէն մեկնելէն ի վեր շատ մը տառապանք ներու և պատիժներու ենթարկուած էր, հոգեկան և ֆիզիքական անհատնում ցաւեր... այդ տառապանքին վերյիշումը կը գժուարացնէր ուրախ լուրերու հանդէպ իր հաւատքը...:

— Երազ է որ կը վազես դէմ' ինձ, հարցուց - մինչ իր գօրաւոր ձեռքերը մօրը նիհար մարմինը կը սեղմէին - բայց ոչ, երազ չէ, այլ իրականութիւն է:

Պառաւը իր արցունիքնուն մէջէն կը ժապէր:

— Այս, իրականութիւն է, զաւակս, ինչպէս կը տեսնես զիւրութեամբ կը քալեմ...: Յանկալծ պառաւը ծունկի եկաւ և աղերսեց որդույն. - Ո՞հ, Բարաբեաս, ծնրադրէ ինծի հետ, փառք տանք և շնորհակալ ըլլանք իմ վերապտած առողջութեանս և քու վերադարձի համար: Երկուքն ալ պարզեւներն են Բժշկողին որ լսեց իմ աղերսս, ծնրադրէ, Բարաբեաս:

Փայլակի երկրորդ լոյս մը ողողեց վերնայրկի հանդարու սենեակը, Բարաբեայի դէմքը լուսաւորեց մանկական անմեղութեամբ և զերբնական ոյժի մը աղեցութեան տակ Բարաբեա ծունկի եկաւ մօրը քով: Երե ծնրադրեց՝ անցեալի իր տգեղ կեանքին դրուազներ պարզուեցան իր աչքին. յաջորդաբար երեւող այս տեսիներէն կարծէն պիտի խեղդուէր... Մահամերձ վաճառականի մը պաղաստագին դէմքը... և ուրիշ պաղաստագին դէմքը... զինքը ձերբակալող զինուորներուն արհամարհական դէմքեալու մը կը գիտին:

Եւ զարմացաւ ամբոխին կողմէ իրեն շնորհուած անհաւատալի ազատութեան... Մինչ այս տեսարանները կը շարունակուէին իր երեւակայութեան առջեւ, զզումը բարձրացաւ սրախ մէջ... շրթները որ այնքան լուսանիքներ թափած էին տիտոր ժպիտով մը կծկուեցան... ձեռքերը որ այնքան անզամներ գողցած և թալանած էին՝ ծալուեցան... և իր մարմին մէջ տարածուեցաւ յարութեան հմայրը...: Պառաւը քաղցրութեամբ կը շարունակէի խօսիլ, մինչ արցունքներ ցողի պէս կը թրչէին իր գէմքը:

— Շնորհակալ եմ, Մեսիա, շնորհակալ եմ ինձի պատասխանած ըլլալուգ համար, այս նուրոգուած կեանքս արժանի ըրէ քեզի... առ այս մարդը, որդիս, քու սուրբ ծառայութեանդ մէջ, ներէ մեր մեղքերուն, Տէր, և եթէ քու կամքդ է գործած մեզ. առ մեզ, Յիսուս... և լոեց՝ որովհետեւ որդույն մատներուն յանկարծական պրկումը կը ցաւցնէր իր ձեռքը, նոր հաւատրով լուսաւորուած իր աշքերը կը փայլէին և տարօրինակ վիճակ մը ունէին:

— Յիսուս, հարցուց Բարաբեա, այդ, Մարդ Յիսուսն է որ կ'ալօթես, մայրիկ, քու Բժշկողի անունը Յիսուս է. Յիսուս, անունն է Անոր՝ զոր Պիղատոս կ'ուզէր ազատ արձակէլ, բայց ժողովուրզը զիս բնարեց անոր տեղ... - Յիսուս - կրկնեց կոչտ ձայնը փսիփուրով մը - այս պահուսնա իմ տեղս առած է խաչին վրայ:

Հայցուց Արևոս Էսմէրնսս

❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖

ԳՐԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵՐ

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ԵՒ

Այս անզամ վարուժանէն է որ հետեւ տղութեան նմոյշ մը կը ներկայացնենք: Առանց ուրանալու մեր ողբացեալ բանաստեղծին արուեստագէտ տաղանդը, որուն լաւագոյն և կատարեալ հմայրը «Հային երգ»ին մէջ տուաւ, առանց մերժելու բարձր աթոռը որ իրեն կը վիճակի արդի քնարերգակ քերթութեան մէջ, կը համարինք որ իրծբաննը չի նկատուիր այս՝ բանի որ անծանօթ բան մը չէ թէ վարուժան խոր ներշնչումներ ունեցած է ոչ միայն Ալիշանէն, այլ նաև Լէորարտիէն, Աղանուրիէն, և մանւաւանդ Ատա Նեկրիէն, չըսելու համար դեռ վ. Հիւկոյէն, Թլաման

քերթողներէն եւն. : Եւ ինչ զարմանք. Վիրզիլիս ալ իր՝ ներշնչողներն է ունեցած, թողունք նիւթի և գաղափարի հետեւղութիւնները: Նոյն ոճով է Վարուժանի ալ հետեւղութիւնը. օր. իր երեք քերթուածները՝ «Լուացարարուիին», «Բանուորուիին» և «Մեսոնդ բանուորը» - երեն ալ նոյն գաղափարներու ծրար-ամբողջապէս թոյրն ու բոյրն ունին Ատա Նեկրիի «Գործաւոր մայր»ին:

Բայց առ այժմ «Գիտակի սայլ»ին մերձաւոր աղբիւրը կը նշանակենք, ինչպէս և «Աստուծոյ լաց»ին՝ Զօպանեանի «Ձին» և «Աստուծոյ արցուները»:

ՃԻՆ

(ԶՕՊԱՆԵԱՆ)

«Արշալոյսի ձայներ », Բ մաս, արձակ. էջ 125-7.

ԴԻԱԿԻՆ ՍԱՅԼԸ

(ՎԱՐՈՒՂԵԱՆ)

«Յեղին սիրալ », էջ 111-113.

Միջօրէի արեւին տակ սայլ մը կ'երթայ յաւմրաքայլ, Բերայի մեծ փողոցէն՝ որ այդ տաքուն ամայացած է:

Քիւրտ մը կը քալէ սայլին առջեւէն, հեւալով, ամէն մէկ քայլին զլուխը վար ծռելով.

Ու սայլը կը կրէ ո՞չ փայտ, ո՞չ մարդ, ոչ բանջարեղէն, այլ...

Փորը ներս քաշուած, կողերը՝ զիրենք ծածկող մազթափ ու չոր մաշկին տակէն դուրս ցցուած, փայտացած սրունքներն օդին մէջ դէպ ի վեր տնկուած, կոնակի վրայ պառկած կհնդանին, զլուխը սայլին քովընտի տախտակներէն մէկուն կրթնած

Օհ այդ գլուխն, ամբողջ քերթուած մը արհաւարց ու խորհուրդի...

Ցանցառ բաշի մը մէկ քանի աղտոսու թելերը վիզին ու ճակտին վրայ կը կախուին.

Ազերը կիսարաց են, անշարժ, անակնարկ, խոշոր բացած.

Եւ այն որ սայլը կը քաշէ, միւս ձին, ողջը, կը քալէ ու կը քալէ, . . . ինքն ալ խոնջ, հեւ ի հեւ, սրունքները դանդաշկուած, մտքն թերեւս երանի տալով իր ընկերոջ (մեւած ձիուն) որ ընդմիշտ կ'ազատի այս աշխարհէն...

Իրիկուան դէմ փողոցներէն ամայի Սայլ մը կ'անցնի ճողնէլով

. . . հուեւէն Կ'երթայ զինուոր մը զինով:

Սայլն իբրեւ վարդ կրէր...

Հոն են զիերն իրարու վրայ... Մին խըրած է իր ամբողջ բռունցը միւսին Տաք վէրքին մէջ շայնաբաց:

Սայլին ճեղքէն կ'առկախի...

(Կ'յառէ աչքերն երկընքին)

Որոնց մէջ սեւ անէծք մ'աղօթք մ'իրարու Նոյն վըրէծով կը խառնուին:

. . . Որդին մօր Գանգուրն աղտուած:

Դեռ ծերունի մը ծընօտով շարդուփշուր Կ'յառէ աչքերն երկընքին:

Զի մը աշխէտ զայն կը քաշէ... Զին նիհար է. հունձն այդ իր ժաման տէրերուն Ան հազիւ հազ կը տանի; Ականջներն իր կախած, կարծէս խորասոյզ կը մըտանքայ թէ քանի Գանգուրն աղտուած սուրբերուն:

Սայլին վրայ՝ որ կ'անցնի:

Ու սայլը կ'երթայ միշտ յամրաքայլ, միջօրէի արեւին տակ, Բերայի մեծ փողոցէն, որ ամայացած է այդ տաքուն:

Հոս, Ատա Նեկրիի « Դագաղին համար »ն ու « Դագաղներու անցքը » շատ հեռաւոր են՝ ուզելու համար հասարակաց աղբիւր նշանակել զանոնք:

Կը մնայ Վարուժանի կախումը Զօպանաւուածներէն է ու կախումը լուսակենք, ինչպէս և « Աստուծոյ լաց »ին՝ Զօպանաւուանի « Ձին » և « Աստուծոյ արցուները »:

Ամայի փողոցէն կ'անցնի դիակի սայլը. զայն կը քաշէ ձի մը, խոնջ ու տկար, որուն զլխիկոր զիրբը իր տառապանքին հետ պատրանքը կու տայ որպէս թէ ան խորհի թէ երբ պիտի հասնի ծայրըն իր ամբուն՝ թէ եւնեւալու արիւնոտ բերին:

Այլին քովէն զինուոր մը կ'երթայ: Իրբեւ միջին մարմարին՝ նկարագիրը կայ գլակարին սուրբերուն ու սուրբառուութիւններուն:

դեն: Ուսայլը տիրութեան և մահու բռուրում մը թողած՝ կ'անցնի ամայի փողոցն:

Զանազանութիւնը պարզապէս մէկ երկու պարագաներու մէջ է, որոնք վարուժանի բով կը տեսնուին՝ կամ իրեւ իր կողմէն աւելցուցած՝ ինչպէս զինուորին զինովութիւնը եւն. և կամ իրին բնութեան հարկէն. ինչպէս ազօթըն ու ատելութիւնը նահատակներու երեսին, կամ մոմերն ու մամերուն ազօթըը անոնց համար, և արտասուաթոր բուռ մը վարդը՝ գեղանի կոյսէն նուէր. պարագաներ որոնք գոյութեան իրաւոնք չէին կրնար ունենալ Զօպանեանի բով:

Հետաքրքրականը հեղինակներու հոգեանութիւնն ու նկարագիրն է որ հոն կը շօշափուի կարծես:

Զօպանեանը՝ վերլուծող և իրապաշտ, որ վիպագրի շունչը կը զգացնէ, քրանսական դպրոցի տպաւորութեամբ: Իր բով միջօրէի տարը, փողոցի ամայութիւնը՝ կրկնապէս կ'աւելցնէ ձիուն խոնջնընը. ու փողոցը՝ զոր ինք դրած է հոն, իրա-

կան փողոցն է, թերայի մեծ փորոցը, ուր կը մտնէ ընթերցողն ալ տեսարանին իրականութիւնն ալորելու՝ ամրող սեւութեան և սարսուին մէջ:

Մինչ վարուժան կը թռչի երեւակայութեան թեւերուն վրայ: Այսպէս, հակառակ որ երեկոյեան ժամուն, մայրամուտին, կեանքը աշխատանոցէն դուրս, փողոց կը զեղու եւ անկէ տուն, վարուժան կ'երեւակայի ամայութիւն. անշուշտ երեւակայական է նաեւ փողոցը՝ քանի որ անուն չի տար: Բայց վարուժան արուեստագէտ մըն է, ոսկզօծ զծերով կը շըրջանակէ պատկերները. և ահա անոնց հմայքը կ'աւելնայ: Վարուժանի մեծ ձիրքն է այդ, թէեւ իմաստասէրն ու քննադատը միշտ նիւթին արձէն է որ պիտի պնդէն իրեւ իրականութիւն հանդէպ ձեւին որ երեւակայական պիտի միշտ:

* *

Նմոյշ մ'ալ երկրորդէն, ուր թէպէտ համեմատաբար նուազ է հետեւողութեան աստիճանը, բայց միշտ կայ:

ԱՍՏՈՒԹՈՅ ԱՐՑՈՒԽՆԵՐԸ (20ՊԱՆԵՐՆ)

«Արշալոյսի ձայներ», էջ 10-12:

Ոչնչութեան ծոցէն գեռ այգն առաջին շէր նըշուլած. քասոին մէջ անսահման... Եւ ահա տենչն ըստեղծելու արթընցաւ Ամենակալ Տիրոջ զոգին մէջ անբաւ...

Տրտմեցաւ Տէր, մըթագնեցան իր աչքեր. Եւ այն անհուն հետութիւնն որ կ'ոււեցնէր իր արարչի լանջն՝ հետացաւ, նուազեցաւ. Եւ մեծ յուզմամբ մը լեցուած, Տէրը լացաւ, Եւ արտասուաց այն կայլակներն հըրեղէն Զորը քաշեց վիշտն իր աչաց հնոցներէն, Խաւարին ծոցն հոսեցան և կազմեցին Աստղերն աղու, աստղերը գանձ քերթողին:

Նիւթին իսկութիւնն ու հմայքը հոս ալ նոյնն է երկութիւն մէջ: — Աստուած որ միայնութենէն (ըստ Զօպանեանի՝ մեղքէն) խոռված՝ կը յուզուի ու կ'արտասուէ, և այդ աստուածային արցունքներէն կը ձեւանան երկնքի աստղերը:

Ծնթերցողն իսկոյն պիտի անդրադառնայ որ Զօպանեանի քերթուածը՝ ծանր է ու

ԱՍՏՈՒԹՈՅ ԼԱՅԸ (ԱՍՏՈՒԹԱՆ)

«Հեթանոս երգեր», էջ 161

Երբ միջոցին մէջ տեղի տըւած չէր Գեռ ոչնչութիւնն այս Տիեզերքին՝ Ես կարծեմ Աստուած բան մը կ'որոնէր՝ Որ զարման ըլլայ տաղտուկի վէրքին: ...

Երբ Ոնհունն այսպէս գատարկ գըտաւ Ան, իր մէջ ըզգաց խոր, գատանակսկիծ ցաւ. Եւ լոռութեան վրայ ու Ոչնչութեան Ցուսհաստութենէն սրտաբուխ լացաւ: Վարն իր արցունքներն ուզածը տըւին Կազմելով մէյմէկ աստղեր երկընքին: — Եւ Բանաստերին նըման Աստուած ալ Որպէս զի ստեղծէ, հարկ եղաւ նախ լալ:

գանդաղ. իր ասպարէզը արձակն է՝ ըըննական ու վիպական շունչով. մինչ վարուժան նիւթն այնքան արուեստով կը ներկայացնէ որ՝ կը մոռցընէ մեզ նմանութիւնն ու հետեւողութիւնը: Նկարագիրները դարձեալ յստակ են և խօսուն. մին հաւատացեալ հոգի, միւսն հեթանոս:

Հ. Եղիս. Փէջիկնելին

ՏԻԵԶԵՐՔԻ ԳԱՂՏՆԵՐԱԸ

Արեւային զրութեան վերջին ուսումնասիրութիւններն իսկ գեռ չէին լուծած աստղերու գաղտնիքը: Միայն վերջերս երեւացան ինչ ինչ մեկնութիւններ աստեղային տիեզերքի մասին:

Աստղերու րիշը՝ մինչեւ 20րդ կարգ՝ շուրջ 37 միլիարի կը հասնի: Բայց աւելի հնապարագնը՝ այնքիրի տարածութիւնն է, որուն համար անհրաժեշտ է աստղերու հեռաւորութիւնը չափել:

Դեռ 1900ին միայն 50 աստղի, իսկ այսօր 1500 աստղի հեռաւորութիւնը գտնուած է եռանկիւնաչափական հաշիներով:

Կարեց 1904ին գտաւ որ աստղերու մեծամասնութիւնը երկու խմբական հոսանքներու կը վերաբերի, որոնք Յարգագովի երկու հակագիր ծայրերը կը դիմեն, և Արեւուն համեմատութեամբ՝ 31 և 18 հազարամեղքը երազութիւն ունի երկվայրենի մէջ: Ասկից եւ որիշ մանրամասնութիւններէ կարելի է տիեզերքի մերձաւոր պատճառով: Շատ հաւանական է որ մեր պարագաները կամ զանգուածն ալ այս միզամածներէն ըլլայ:

Օր. համարելով որ երգ կարգի աստղ մը այն հեռաւորութեան վրայ է որ 100 տարիէն մեզի հասնի իր լոյսը, (լոյսի երագութիւն՝ 300,000 համար միջուկը. երկուկ. մէջ) 11րդ կարգի աստղ մը անկէ 10 անգամ աւելի հեռուն պիտի ըլլայ, այսօնքն 1000 տարիէն պիտի հասնի մեզի իր լոյսը. 16դի մը լոյսը՝ 10,000 տարիէն, 21դի մը՝ 100,000 տարիէն եւն: Բայց այս կէտին ալ գեռ շատ հեռու ենք տիեզերքի սահմանէն:

Աստղերու գանցուածն ու բացարձակ մեծութիւնը կը չափուի աստղերու հեռաւորութեանց, կրկնաստղերու և շողովումի աստիճանին հաշիներով: Ամէնէն մեծ աստղերու զանգուածը Արեւու ծանրութեան տասն անգամէն աւելի չէ. իսկ ամէնէն փոքրիկներունն ալ՝ ոչ նուազ քան արեւուն կէս կշիռը:

Կերպին վայի տեսակէտով կան որ Արեւէն 500,000 անգամ աւելի շողովուն են, կան ալ որ 50,000 անգամ աւելի նուազ:

Ծաւալի տեսակէտով շատ մեծ տարբերութիւն կայ աստղերուն մէջ. Արեւէն 10 միլիոն անգամ մեծ աստղեր կան, ինչպէս Պէրկիլիովը. և զանգաներ՝ որոնց մէջ է մեր Արեւէն ալ այդ վերջին պահն հասնելուն մարդու կութիւնը պիտի չափուի շնչուի ցուրտէն:

Արդի ընկեր զանամած աստղը կապարէն 3000 անգամ աւելի խորութիւն կամ թանձրութիւն ունի, մինչ ամէնէն հոկայ աստղերը կրնան մինչ մեկնութիւններ աստղեր մեր օղը:

Արդի հերէական զրութիւնը կ'օգնէ աստղերուն բացարձակ մեծութիւնը գտնելու. իսկ բացարձակ ակնեւութական մեծութիւն ձեռքով աստղերը անոնց հեռաւորութիւնը:

Այլեւս կարելի է ըսել որ տիեզերական զրութիւնը կազմուած է անթիւ և հոկայ աստղերէ՝ իրարմէ անհուն հեռաւորութեամբ. և անոնք կը ներկայանան մեզի որպէս տարածուն աստղեր, զունեածեր կամ պարուրածներէ: Միզամածներու թիւը ներկայիս 2 միլիոն կը հաշուեն, և կը համարին որ անոնց ամէն մէկը միլիարով աստղեր կը պարունակէ, որ մեզի ամպի մը երեւութը կու տայ հեռաւորութեան պատճառով: Շատ հաւանական է որ մեր պարագաները կամ զանգուածն ալ այս միզամածներէն ըլլայ:

Հուսելով արեւու գորուքեան վրայ (Ծերմութիւն, լոյս, եւն), զանազան մեկնութիւններ միջին երագութիւնը 30 հզրմզր. է երկվայր կիանի մը մէջ, անգին պարուրածնեւ միզամածներունը 2000 հզրմզր. կը հասնի: Ահա իրականութիւնը մը որ մեր երեւակայութեան ամէնէն յանդուզն խոյանքն ալ կը զէ կ'անցնի:

Խօսելով արեւու գորուքեան վրայ (Ծերմութիւն, լոյս, եւն), զանազան մեկնութիւններ են ցարդ անոր ծագումը բացարձակ լուսաւորութեամբ:

Ումանք նիւթին հետզհետէ պազուածէն, ուրիշներ արեւային զանգուածին կծկումէն, բայց հաւանական մեկնութիւնը կ'ենթագրէ նիւթին՝ ուժի վերածումէն (Transformation de la matière en énergie): Այս մեկնութեամբ կ'ընդունինք որ զանգուածը անփոփոխ տարր մը չէ. ուժի կայունութեան օրէնքը հիմ կը գառնայ երկրիս դրութեան, ուր նիւթը կը ներկայացնէ այս ինչ չափով ուժի համազօրը: Եւ որպէս զի ամբողջ արեւային զանգուածը ուժի վերածումէն է:

Ումանք նիւթին հետզհետէ պազուածէն, ուրիշներ արեւային զանգուածին կծկումէն, բայց հաւանական մեկնութիւնը կ'ենթագրէ նիւթին՝ ուժի վերածումէն (Transformation de la matière en énergie): Այս մեկնութեամբ կ'ընդունինք որ զանգուածը անփոփոխ տարր մը չէ. ուժի կայունութեան օրէնքը հիմ կը գառնայ երկրիս դրութեան, ուր նիւթը կը ներկայացնէ այս չափով ուժի համազօրը: Եւ որպէս զի ամբողջ արեւային զանգուածը ուժի վերածումէն է:

Ծաւալի տեսակէտով շատ մեծ տարբերութիւն կայ աստղերուն մէջ. Արեւէն 10 միլիոն անգամ մեծ աստղեր կան, ինչպէս Պէրկիլիովը. և զանգաներ՝ որոնց մէջ է մեր Արեւէն ալ այդ վերջին պահն հասնելուն մարդու կութիւնը պիտի չափուի շնչուի ցուրտէն:
